

ԵՐԵՎԱԿԵԱՅ ՑՈՒԲԵԼԵԱՆ

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԿ. ՄԻՈՒԹԵԱՆ

ՑՈՒԲԵԼԵԱՆ

ՄԱՐՍԵԼԵԼ ՄԱՍՆԱՇԻԴԻ



ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

(1906 - 1936)



ԳՐՈՒԱԾՔՆԵՐ ՈՒՂՂԱԾ ԵՆ

ԳԵՐԱՇՆՈՐՅ. S. ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ԽԱԶԱՏՈՒԹԵԱՆ
ԱՐՅԱՎԱՐԴԻ ԱՆՏՈՆ ԵՊԻՍԿ. ՊԱՀԱՊԱՆԵԱՆ
ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ՑՈՎՀԱՆՆԵՍ Ն. ՂԱԶԱՐՈՍԵԱՆ

1936

ՄԱՐՍԵԼ

361
5-80

MAR 2010

361

Ե-80

ԵՐԵՎԱՆԻՑ ՅՈՒԹԵԼԵԱՆ
ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴ. ՄԻՈՒԹԵԱՆ

ՅՈՒԹԵԼԵԱՆ
ՄԱՐՍԵՅՑԼԻ ՄԱՍՆԱՇԻԴԼԻ



ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

(1906 - 1936)



ԳՐՈՒԺԱՅԻՆ ՈՒՂՂԱԾ ԵՆ
ԳԵՐԱԵՆՈՐԾ Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ
ԱՐՁԻԱՊԱՏԻՒ ԱՆՏՈՆ ԵՊԻՍԿ. ՊԱԶԱՊԱՆԵԱՆ
ԳԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ՑՈՎՀԱՆՆԵՍ Ն. ՂԱԶԱՐՈՍԵԱՆ

1936
ՏՊԱՐԱՆ Ե. ԱՐՄԵՆ ԵՒ ԸՆԿ.
ՄԱՐՍԵՅՑԼ

ԳՐՔՈՅՑԻՆ ՆՊԱՏԱԿԸ

«Հ. Բ. Ը. Միութիւնը փոքրիկ հանրապետութիւն մըն է»:
ՊՈՂՈՍ ՆՈՒՐԱՐ

Հայկական Բարեգործական Ընդհ. Միութեան Մարսէլի Մասնաճիւղն ալ, իր կարգին, ինչպէս ուրիշ կետրոններ, կազմակերպելով Միութեան Երեսնամեայ Յոթելեանը, նպատակ ունեցած է պանծացնելու կեանքը եւ աշխատանքը հայ ժողովուրդին մէջիր նախընթացը չոնեցող այս հոյակապ հիմնարկութեան, որ բռլանդակ Ազգին անսովոր խանդաղատանքին եւ գորովին առարկան է դարձած, երեսուն տարիէ իվեր, վայելելով խանդազեղ նուրումը եւ սրտեռանդն զոհաբերութիւնը ցեղին ամէն խաւի զաւակներուն, առանց դասակարգի եւ դաւանանքի խորութեան, անոր ծնուցիչ նախահայրերը եղող ազնուատոհմ մեծատոններէն մինչեւ հեռաւոր խուլ անկիւններու մէջ կորուած տարագիր համեստ Հայերու տիպարները, որոնց սիրու տակաւին Հայու զացումով կը բարախէ:

Մասնաճիւղ՝ հայ ցեղին ծոցին մէջ Միութեան կատարած նախախնամական դերին փառաւորման իր նուիրական պարտքը հատուցանելուն առիթով մտածումը ունեցաւ մնայուն յիշատակարանով մը յաւերժացնել Երեսնամեակի մեծ դէպքին տօնակատարումը, լրյա ընծայելով գրքոյկ մը՝ ուր Միութեան բարձրօրէն ազգասիրական կոչումը տակաւին ծանչնալու եւ ըմբռնելու պատեհութիւնը չունեցողներ կարենային գտնել նզօր փաստերը այս հիմնարկու-

թեան հսկայական արժէքին, որ կը խորհրդանշուի ազգապահանումի եւ հայրենացինութեան ամենա-էական գոյգ գաղափարականներով:

Ուշադիր կարդալով գրքոյկին սեղմ՝ սահմանին մէջ ամփոփուող էջերը, եթէ ամէն չայ ովէ խոկալ անոնցմէ ցուացող գերազանցապէս ազնուական զաղափարականին վրայ եւ ներքին խոր համոզումով զգայ որ՝ ազգային անզանցառելի եւ անյեղի պարտք մըն է չժերանալ զինուորագրուելու Հայութեան մոայլ ծակատագիրին մէջ ամէնէն փրկարար եւ ազատագրիչ դերը խաղալ կոչուած ընկերային բանակին, որուն մայր արժատաները իրենց ցանցը արձակած են հայկական ընտանիքը կազմող հողին խորագոյն խաւերուն մէջ, Մասնաճիւղին առաջարած նպատակը արդէն լիովին պատկուած կ'ըլլայ:

Մարտի, 27 Ֆեկտ. 1933

ՄԱՐՍԻՎԵԼԻ ՄԱՍՆԱՃԻՒԳԻ

*Պէտք չունիմ Հայութեան վրայ ծանրացող պարտականութիւնը յեշեցնելու: Գիտեմ որ կը բաւէ ամէն Հայու ազգամիբութեան կոչումը ընել, որպէսզի իւրաքանչչեւը տայ ինչ որ կրնայ, եւ աւելի քան ինչ որ կրնայ, այն վեհ մտածումով թէ ատիբատ պիտի ըլլայ փրկարար գոհողութիւն մը»:

ՊՕՂՈՍ ՆՈՒՐԱՐ

*Ազգի մը անմաշութեան գրաւականն է բարեգործութեան ողին, որուն իրական, գործնական ու կենգանի պատկերն է Հ. Բ. Ը. Միութիւնը:


*Սիրելի ժողովուրդ Հայոց, գիտցիր որ Բարեգործականը քեզի համար հաստատուած է, քեզմով միայն կրնայ հաստատուն մնալ եւ ծառալյել քեզի: Կատարէ պարտքզ, պատշաճէ իրաւունք:

ԱԱՀԱԿ Բ. ԿԱԹ. ԿԻԼԻԿԻՅՑ

*Կ'օրշնեմ աւատաբուխ նուիրաստուները, որոնց նուէրները ու նպաստները խղճմարէն կը գործածուին մեր Բարեգործականին միջոցով: Կ'արժէ որ մեր Ազգին զաւակները զօրացնեն Բարեգործականը եւ գիւրացնեն անոր ծառայութեան միջոցները:

ԲԱԲՔԻՆ ԵՊԻՍ. ԿԻԼԻԿԻՅՑ

**ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾ. ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԷՌՈՒԹԻՒՆԸ
(1906-1936)**



ԱՍԽԱՏ. ՊՈՂՈՍ ՆՈԽՊԱՐ ՓԱՇԵ

Արթին փաշա, Գրիգոր Եղիանեան, Տքթ. Ն. Տաղաւարեան, Ե. Ալաթօն պէջ և Մկրտիչ Անդրանիկեան: Անոնք արդէն նախաքննած էին Պօղոս Նուլպար փաշայի մշակած ծրագիրը: Մեծանուն հիմնադրը խանդավառ ուղերձ մը կ'ընէ, որուն վրայ ներկաները կը ստորագրեն առաջին

1906 Ապրիլ 15ը
ազգային մեծ
դէպքի մը թուա-
կանն է:

Ազգ օրն է որ
Գահիբուի մէջ հիմը
կը դրուի Հայկա-
կան Բարեգործա-
կան Ընդհանուր
Միուրեան:

Պօղոս Նուլպար
Փ. իր ապարանքը
հրաւիրած էր քանի
մը գաղափարակից
բարեկած մներ,
ինչպէս եազուպ

Արթին փաշա, Գրիգոր Եղիանեան, Տքթ. Ն. Տաղաւարեան, Ե. Ալաթօն պէջ և Մկրտիչ Անդրանիկեան: Անոնք արդէն նախաքննած էին Պօղոս Նուլպար փաշայի մշակած ծրագիրը: Մեծանուն հիմնադրը խանդավառ ուղերձ մը կ'ընէ, որուն վրայ ներկաները կը ստորագրեն առաջին

առենազրութիւնը և Միութիւնը կտղմուած կը հռչակուի:
Այլ թուականէն սկսեալ՝ եզիստական կառավարութիւնը
միշտ համակիր վերաբերում մը ցոյց կու տայ Միութեան
նկատմամբ:

Միութեան հիմնադրութիւնը խանդավառ համակ-
րանքով կ'ողջունուի ազգային բարձր շրջանակներէ մինչև
Հայկական ամենէն համեստ խաւերը, որովհետեւ
առաջին անգամն էր որ ականաւոր Հայեր ինքնաբերաբար
հիմը կը դնէին “ազգային կազմակերպութեան” մը,
որուն նպատակը ըլլար հնարաւոր միջոցներով բարե-
լաւել Ազգին վիճակը և ապահովել անոր գոյութիւնը իր
պատմական Հայրենիքին մէջ:

Թէ Ազգին ամէն խաւերուն և թէ մինչև անգամ
օտարներու կողմէ Միութեան նկատմամբ ցոյց տրուած
բարձր գնահատութեան արտացայտութիւնները փառապանձ
վկայութիւններու հսկայ կոթող մը կը կազմեն: Մասնա-
ւորապէս, երջանկայիշատակ Կաթողիկոսները Հայրիկ,
Իզմիրիկան եւ Գէորգ Ե., Պատիարք Եղիշէ Արք.
Դուռեամ, ինչպէս նաև Կիլիկիոյ Կարողիկոս Վեհի
Սահակ Բ. եւ Գէրեգ. Պողոս-Պետրոս ԺԳ. Թէրզեան
և յաջորդաբար մեծանուն Եպիսկոպոսներ, Վարդապետներ
և Վերապատուելիներ, անազայլ համակրանքով կը
գնահատեն Միութեան կեանքն ու գործը, օրշնելով
անոր հիմնադրիները, վարիչները և անդամները: Խորի-
մաստ և հազուադէպ երեսյթ, որովհետեւ առաջին
անգամը ըլլարով աշխարհիս ամէն կողմէն Հայեր, առանց
սեռի, դաւանանքի և դասակարգի խորութեան, ձեռք
ձեռքի կու տան, և, ազգային վերածնունթեան գաղա-

փարին նուիրուած, ուխտաւորներու խանդավառութեամբ
կ'արձանագրուին Միութեան շարքերուն մէջ, կազմա-
կերպուած ուժ ստեղծեցու. ինքնօգնութեան և ինքնա-
պաշտպանութեան ամրոցներ կերտելու, անձնուի-
րութեան եւ բարեգործութեան տաճարներ կանգնելու
համար: Այս պատճառով, Հ. Բ. Բ. Միութեան ծնունդը



Ա.ՍԵՄ. ԽՍ.ԳՈՒՊ. Ա.ԹԹ.ԻՆ. ՓՄ.ՇՍ. թիւնը կու գար,
Ազգին ճգնաժամա-

յին ամենէն մռաց շրջանին՝ հայ կետնքի ահազնակարօտ
իրականութեան մէջ ստանձնել բարեգուշակ զեր մը,
զոր տարիներով հետապնդեց անդուլ, օգնելով հայրենի
հողին վրայ հալածուած ու տառապած ծողովուրդին:
Անիկա սկզբու օրէն շրջասփիւռ խաւարին մէջէն
նշուլով օգնութեան փարոսը կ'ըլլայ, որուն լոյսը
կ'առաջնորդէ նաւարեկեալները և որուն յառած կը
մնան հայ տառապեալներու յուսալից աչքերը:

Միութեան երեսուն տարի ընդպրկող անցեալին վրայ
յետաղարձ ակնարկ մը՝ հպարտութեամբ կը լեցնէ
ամէն Հայու սիրու:

Հազիւ հիմուած, ան ինքզինքը կը գոնէ
Կովկասի աղեսեալներուն և Հայաստանի տովեալ-
ներուն զէմ, որոնց կը փութացնէ իր առաջին
օգնութիւնները: Մէկ կողմէ կարօտեալներուն կը հասցնէ
իր նախատները և ճիւս կողմէ կը սկսի սատարել
Մուշի Ս. Կարապետ, Առաքելոց Վանի. Վանի
Ս. Գէորգ և Խարբերդի Ամերիկեան Որբանցներուն
անձկութեան ճատնուած Դպրեվանիներու և Դպրոցներու,
ձգուերով իրականացնել իր ազգապահպահումի նպատակը:

Հազիւ խրախուսած 1908ի օսմ. սահմանադրութեան
ազգատագրիչ տեսլիէն Հայութեան համար, 1909ին
Միութիւնը կը գոնուի կիլիկեան աղետին զէմ, որուն
արկածեալներուն կը հասցնէ իր անմիջական օժանդա-
կութիւնը:

Յաջորդաբար, իբր իր հայրենաշէն աշխատանքին
պասկ, Միութիւնը կը հիմնէ Տէօրթ-Եօլի մէջ
Որբանց մը, յորջորջելով զայն վեհանձն հիմնադիրին
անունով Քէլէկեան, որ կարեւոր նուիրատուութեամբ մը
ապահոված էր անոր շինութիւնը: Վասպուրականի
սիրտին վրայ՝ Վանի մէջ՝ Վարժապետանց մը,
Միութիւնի մէջ Բարձր. Նախակրթառան մը եւ 37
նախնական Վարժապետաններ, մեծ ճասով թրքախօս,
քրդախօս և արաբախօս զիւլերու մէջ: Բացի զուտ
կրթական մարդէն, ան կ'օգնէ նաև հարիւրաւոր

գեղջուկ հայ համայնքներու՝ հայրայրեղով սերմացու,
յժկան կենդանի, հոդ եւ գործի:

Հայկական նահանգներու “Բարենորոգմանց” ծրագիրը
հաղիւ պետութեանց կողմէ ընդունուած, վրայ կը
համաշխարհային մեծ Պատերազմը, որ պիտի
յեղաշրջէր աշխարհը և հայ ազգը պիտի տանէր
անդունդին եղերքը: Դժոխային ծրագիրի մը համաձան,
կը ձեռնարկուի թրքա-
հայութեան բնաջն-
ջումին: Զկայ Հայ, որ
չփառնայ այլ մեծ եղեռ-
նին հետեանքները: Հ.
Բ. Ռ. Միութիւնն ալ
կը կրէ անոր ահասոր
հակաղլեցութիւնը: Շուրջ
80 Մասնաճիւղեր, մեծ
մասով Թուրքիոյ և
Պալքաններու մէջ, իրենց
աւելի քան 5000 անդամ-
ներով, կը քայքայուին:

Բայց Ամերիկայի և Եգիպտոսի մէջ, Միութեան
վարիչները և անդամները կրկնապատկերով իրենց ջանքերը
և զոհողութիւնները, հազորազիւտ անձնութրութեամբ
մը կը յաջողին մասամբ լեցնել պակասը և հնարաւոր
ընծայել օգնութեան գործը հոն՝ ուր կարելի և անհրա-
մեշտ էր:

Այդ գործը սկիզբները կը սահմանափակուի Փոր-
Սայիտի հայկական զաղթավայրին մէջ, ուր փոխադրուած

էին Ճէպէլ-Մուսայի 5000ի չափ քաջարի հայ որ-
դիները: Այդ վրանաքաղաքին մէջ Միութիւնը կը
հիմնէ Միութեան երկուու Մանկապարտէզը եւ Վար-
ժարանը (2250 աշակերտներով), Արհեստանոց մը,
Որբանոց մը, Այրիսանոց մը, Հանդերձատուն մը:
Եւ երբ Զինազարդէն քիչ առաջ, Իաշնակից բանակ-
ները կը սկսին աղատազրել Թուրքիոյ զանազան
շրջանները, Միութիւնը, ինչպէս միշտ, առաջինը
կ'ըլլայ կանոնաւորապէս իր անմիջական օգնութիւնը
հասցներու: Միջագետքը, Աքապա-Քէրէքի շրջանը,
յևոյ Երուսաղէմ և Սալթ, ամբողջ Պաղետինը, և
վերջապէս Սուրբիան և Կիլիկիան հետզհետէ
աղատազրուելով, Միութեան գործունեութեան զվասոր
դաշտերը կ'ըլլան: Կարելի է առանց չափաղանցելու
կասկածին ըսել թէ պատերազմին վերջերը և զինազա-
գարէն ետքը Միութիւնը հրաշքներ կը գործէ և
անկարելին կը փորձէ ամոքելու համար բիւրաւոր վերապ-
րոդներու ցաւերը:

❖ Յաջորդաբար կը հիմնէ Կեդր. Հանդերձատուն
և Միութեանոց (Պահիրէ), Որբանոց, Հիւանդանոց և
Ապաստանարան (Պամասկոս), Հիւանդանոց, Որբանոց
և Հանդերձատուն (Մերսին), Հիւանդանոց և Որբանոց
(Համբին), Այրիսերու Արհեստանոց (Աստանա), Պար-
մանատուն եւ Գործատուն (Տարսոս), Ապաստանարան
(Քիլիս), Ապաստանարան և Գաղրատուն (Հալէպ),
Որբանոց-Արհեստանոց (Արքա), Որբանոց (Մուսուլ),
“Միութեան” նախակրթարաններ (Սուէտիա), եւն:
Կիլիկիոյ պարպումին հետեանքով, այս հաստա-

տութիւնները, որոնց Համար ա՛յնքան մեծ զոհողութիւններ եղած էին, կը քաջքայուին, և անոնց պատսպարեալներէն՝ թրքական խժդժութիւններէ ազատուողները Միութեան ճիշոցներով կը փոխազրուին Պէցութ: Քաջալերուած Ամերիկեան Նիր. Իսթ Ռիվիֆի և Պ. Պ. Ա. և Մ. Դարակէօվեաններու ամբալօծար օժանդակութիւններ, Միութիւնը կը ստանձնէ նաև Միջագետի 820 որեւոր հոգաւառութիւնը, կազմակերպելով Երուսաղէմի Վասպուրական և Խարաստեան Երրանցները:

Միւս կողմէ, բարեբախտաբար, նոր Հորիզոնն մը կը պարզուեր Հ. Բ. Բ. Միութեան առջւ: Հայաստան, ազատագրուած, կը վերականգնէր Հայրենի Հողին վրայ: Միութիւնը 1920ին

կը սկսի իր եղբայրական օնտութիւնը ուզգել նաև դէպի Հայաստան: Զուգահեռաբար Հայաստանի և գաղութներու ընծայած իր օժանդակութեան, Պալքաններու մէջ ալ կը հիմնէ Աթէնքի, Փիրէալի և Միտիլիի իր Պարսանատունները, Աթէնքի և Սելանիկի Կիւներու Աշխատանցները, ինչպէս նաև Գահիրէի և Աղեքսանդրիոյ



Տ. Տ. Տ. Տ. Տ. Տ.

չափահաս որբուհիներու Կայանները, Աղեքսանդրէթի նուպարեան Վարժարանը: Ասոնցմէ անկախօրէն Լիբանանի, Առորիոյ, Յունաստանի Պուլիարիոյ և Թրանսանի մէջ կ'օգնէ առողջապահական կամ ուրիշ բարեսիրական հաստատութիւններու և կը կազմակերպէ օգնութիւն՝ կարու ճառարականներու Համար, ևն: Վերջապէս 80ի յափ գաղր. Ապասրնկալ Վարժարաններ այսօր իրենց գոյութիւնը կը պարտին Միութեան կրթական վարկերուն:

Հաւասարապէս իր նիւթական օժանդակութիւնը կը փութացնէ նաև Շիրակի և Պուլկարիոյ երկրաշարժի աղետներներուն:

Մայր-Հայրենիքին մէջ ընդարձակելով իր գործունէութիւնը, նախ զանազան օնտութիւններ կազմակերպելով հոն կը փոխազրէ իր մեծուցած սաններէն 250 չափահաս և ինքնարաւ որբեր:

Մէօթէմէտեան կտակազրամի զիգուած տոկոսներով կը հիմնէ նոր Եւդոկիա գաղութահայ տուածին զիւղը: Ենինել կու տայ Երեք գիւղացին Վարժարաններ՝ Ագարակ, Բլիսեր, Շիրաղալա:

~~+~~ Երեւանի մէջ կը կառուցանէ Պարուիի Յակոբեան Մայրանց-Մանկարարանատունը, Մարի-Եռապար Ակնարուժարանը և Աշես-Մարգիս Կատարարուժարանը:


Լանօրէն կ'օժանդակէ Հայաստանի Համաշարանին:

Միութեան Հիմնադիր-Նախագահին առատաձևոնութեան շնորհիւ Միութիւնը օժտուած է Հայազիտութեան և Մերձաւոր Արեւելքի վերաբերեալ զիրքերու Մատենա-

դարանով մը, որուն ստուարաթիւ գիրքերուն կարեւորագոյն մասը կը կազմեն սոլոմեյի գրասէլ Վիշէն Հօլասի բրադարանը, ինչպէս նաև նուպար փաշայի, Միքայէլ

Փորթուկալ
փաշայի եւ
Գրիգոր Եղիա-
նանի գիր-
քերը:

Միութիւնը
իր մասնաւոր
ուստուիրակին
միջոցով Ազ-
գելու Բնկե-
րակյութեան և
Աշխատանքի
Միջաղային
Չերոյին մօտ
կը հետեւի
Նաևսէնեան
ծրագիրին, ինչ
պէս նաև հայ
գաղթականնե-
րուիրաւունք-



Պ. Ա. Ս. Ա. Մ. Ա. Է. Զ. Խ. Խ. Խ.

ներուն պաշտամութեան եւ Սուրիոյ մէջ տեղաւորման գործին, տրամադրելով իր նիւթական եւ բարոյական աջակյութիւնը:

Բարեգործականի հայրենաշէն աշխատանքներու շարքին անփոխարինելի ծառայութիւն մը եղած է նաև ներ-

գաղթի գործին նուիրած իր հզօր աջակցութիւնը, Հայաստան ներգաղթող կարաւաններու կազմակերպման և յաջողեցման մէջ ամէն անգամ ստանձնելով բարոյական եւ նիւթական գոհարերութեան կարեւորագոյն դերը եւ տրամադրելով իր բոլորանուէր միջոցները, առանց որոնց հաւանորէն վրիսէին զուտս ելելէ այդ դժուարատար և մեծածախս ձեռնարկները:

Մայր-Հայրենիքի մէջ Միութեան հայրենաշէն աշխատանքին գափնեապակը ըլլալ կոչուած է Հրազդանի շրջանին մէջ նուպարաշէնի կառուցումը, որուն հիմնագիրը՝ Պօլոս նուպար փաշա՝ անձնապէս նուիրած է 100,000 տոլար: Ամիրիկայի շրջանը այս ձեռնարկին աւելի ծաղկուն զարկ տալու նպատակով կաղմակերպած է հանգանակութիւն մը: Նուպարաշէնի ծրագիրին կարեւորագոյն մասը արգէն զուտս ելած է եւ յաւելուածական աշխատանքները յասաց կը տարուին անընդհատ:

Միութեան ծագումէն իվեր, իր հիմնագիրներուն եւ յաջորդական վարչութեանց անդամներուն՝ Բարեգործականի ծաղկմանը, բարգաւաճմանը եւ զօրացմանը համար գործ յարատեւ, անխոնչ, եռանդագին եւ անձնուէր չանքերուն արդիւնաւոր պատկանան կարգին, կարելի չէ անյիշատակ թողուկ խոհուն աշխատակցութիւնը Միութեան Վարիչ-Պատուիրակ Պ. Վահան Մալէզեանի, որուն պաշտօնը կը զուգախտանուի հաստատութեան գոյութեան զրեթէ ամբողջ տեւողութեանը հետ, քանի մը տարիներու զեղչումով միայն:

ՀԱՅԿ. ԲԱՐԵԳ. ԸՆԴ. ՄԻՌԻԹԻՒՆ

ԿԱ.Ս

ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՒՆ ՇՔԵԼ ՄԷԿ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս անհատն ունի իր հոգին՝ նկարագրի իր սեփական դրոշմովը, նոյնպէս հաւաքականութիւնն ալ ունի իր առանձնայատուկ ՈԳԻՆ։ Այս ոգին համադրոյթն ու խտացումն է բնական, իմացական և բարոյական հասարակաց արժէքներու, դարերու հոլովոյթով կուտակուած, զտուած ու բիւրեղացած ժառանգական թէ ստացական, քանակական եւ որակական շնորհներու՝ որոնք կը բնորոշեն նոյն հաւաքականութեան ընկերային տիպը։ Այդ տիպը որքան ճոխ ըլլայ եւ բովանդակալից, այնքան հաւաքականութեան տոկունութիւնն ու տեւականութիւնը կը մնան ապահով, եւ տիպին վարին ու հմայքը՝ բարձր ու պարտազրիչ։ Այս տիպերն են որ կը կազմեն տարերքը մամնակի թէ ընդհանուր, ազգային թէ մարդկային քաղաքակրթութեանց։ Աւելորդ է ըսել թէ ներքին եւ արտաքին դրդապատճառներ, պատահական թէ սովորական ազդակներ իրենց դերն ու կշիռն ունին այդ տիպերու ստեղծման կամ կազմաւորման մէջ։ Ազգերը, փոքր թէ մէծ, հին թէ նոր, այդպիսի հաւաքականութիւններ, կամ հաւաքական անհատականութիւններ են։ Իրենց ոգին ազգային ոգին է։ Ընկերային ոչ մէկ վարդապետութիւն, յանուն որ եւ է սկզբունքի — տնտեսական, քաղաքական թէ կրօնական — կրնայ ժխտել կամ անաւագել գոյութիւնն ու անհրաժեշ-

տութիւնն այսպիսի ոգիի մը. միայն թէ այդ ազգային ոգիները, թէեւ ինքնակաց՝ այլ յարգալից ըլլան իրարու հանդէպ, եւ գիտնան ոչ միայն ներդաշնակել իրենց ինքնայատուկ պէսպիսութիւնները հասարակաց կէտի մը շուրջ իրականացող միութեան մը մէջ, այլ նաեւ փոխադարձաբար քաջալերել անոնց մշակումը, զարգացումն ու կատարելագործումը։

Հայ Ազգն ալ թէեւ «փոքր ածու», բայց իր բազմազարեան գոյութեամբը պատկառելի, ունի իր ինքնատիպ ոգին, — հայ ազգային ոգին։ Կրնանք բառերու այս եռապետութիւնը վերածել միութեան մը, — հայկականութիւն։ ինչպէս որ իր լինելութեան մէջ եղող ամերիկեան ազգային ոգին կը կոչեն Ամերիկենութիւն (Americanism : Մեր պատմութիւնը կու տայ մեզի այդ ոգիին բազմաբարդ, եւ թերեւս շատերու համար տարտամ պատկերը իր զանազան փուլերուն ու մարզերուն մէջ։ Ամէն ազգի պատմութեան մէջ ընտրեալները ցեղային առաքինութեանց եւ հանճարի ծայրակէտները, արօցէ, շքեղ եւ մերթ առասպելական արտայայտիչները կը հմտիսանան յաճախ հաւաքականութեանց այդ պատկերներուն։ Անոնք իրենց կնիքը, եւ մերթ նաեւ անունը, կը դնեն այն ժամանակաշրջաններուն վրայ՝ որոնք իրարմէ կը զատորոշուին իրենց քաղաքակրթական այլազան նուաճումներով։ Լիկուր, գոս եւ Պէրիկլէս ունեցան իրենց դարը հին Յունաստանի համար. կեսար՝ կիկերոնով և Օգոստոս իրենցը հոռվմէական աշխարհին համար. Աղեքսանդր իր դարը՝ Մակեդոնիոյ և աշխարհի համար։ Անզիփա ունեցաւ իր

«Որբեր պահելու եւ պատապարելու ձեր գաղափարը հիանալի է։ Հայ ցեղին ամբողջ ապագան այս որբերէն կախուած է»։

ԳՆԴ. ՊՐԵՄՈՆ
(Բնիկ. Վարիչ Կիշիկիոյ)

Գրումուէլը, կլատրութընը. Ֆրանսա իր լուի Ժ. Ռ.
Նախունը. Գերմանիա իր Ուիհելմ Ա. Պ Պիզմարքի
հետ. իտալիա իր Վ. Էմանուէլը Գավուրի հետ. Ամե-
րիկա իր Ուաշինգտոնը, Լինկընը, եւն:

Մեր պատմութեան մէջն ալ մենք կրնանք ողեկո-
չել մամնաւորապէս Տիգրանեան կարճ շրջանը Ն. Ք.
առաջին դարուն, իր քաղաքական-մշակութային շար-
ժումովը. Լուսաւորչեան-Տրդատեան շրջանը Քրիստոսի
Դ. Ր. Դ դարուն, իր քաղաքական-կրօնական բարենորո-
գումովը. Սահակ-Մեսրոպ-Վուամշապուհեան կամ Ոսկե-
դարեան շրջանը Ե. Ր. Դ դարուն, իր ազգային-կրօնական-
մշակութային վերածնութեամբը. Վարդանանց-Վահան-
եանց շարժումը՝ իր կրօնական ազգային ազատագրա-
կան դիւցազնամարտերովը. Բագրատունեանց եւ Ռու-
բինեանց հարստութիւնները, առաջինը իր ճարտարա-
պետական ինքնատիպ ստեղծագործութիւններով, եւ
երկրորդը խաչակրական արշաւանքներու ընթացքին
իր մատուցած ծառայութիւններովն ու զոհողութիւն-
ներովը:

Դիւցազնական եւ լուսապատճեալոր այս բոլոր
դէպքերն ու դէմքերը պիտի մնային անբացատրելի,
եթէ պատմագիտական եւ հոգեբանական վերլուծում-
ներով չկարենայինք յայտաբերել երեւոյթներուն
էոյթը, խորքը, ուր թաղուած են այդ դէպքերուն ու
դէմքերուն ծնունդ տուող ցեղին կամ ազգին հաւա-
քական կարելիութիւնները, խտացած արժէքները,
կուտակուած ժառանգութիւնները: Ընկերաբանական
հայեցակէտով անհատները ոչ այլ ինչ են եթէ ոչ

+ «Ես համոզուած եմ որ՝ եթէ մեր Ադգին մէջ միակ ձեռնարկ
մը կայ, որ խոհեմութեամբ մտածուած, իմաստութեամբ կազմա-
կերպուած եւ ուղամտորէն գործադրուած ըլլայ, այն ալ Հ. Բ.
Բ. Միութիւնն է»:

ՄԱՂԱԳԻԱ ԱՐԳԵՊ. ՕՐՄԱՆԵԱՆ

արտադրոյթները ընկերային խմորումներու, ենթա-
կայ ժամանակի, միջավայրի, կենցաղակերպի, աւան-
դութիւններու, անցեալի տուեաններու, ներկայի իրո-
ղութեանց, ապագայի երազներու եւ տեսիններու, եւ
այս բոլորին փոխյարաբերութեանց ազդեցութեան եւ
հակազդեցութեան:

Հայ ազգային ոգին, ինչ ալ եղած ըլլայ իր ցեղա-
գրական կամ ազգաբանական հիմքը, զանցառելի
շնորհքով մը չէ որ կը բռնէ իր համեստ այլ պատ-
ուաւոր տեղը ազգերու պատմութիւնը շահեկան ընծա-
յող եւ զայն իր բարոյական արժէքին վերածող քա-
ղաքակրթական նուաճումներու հարուստ համայ-
նապատկերին մէջ: Ան, այդ ոգին, յաջողած է ապա-
հովել, հակառակ լուրջ ու բազմապիսի խոչընդունե-
րու եւ խափանարար իրադարձութիւններու, եւ շնոր-
հիւ իր գերմարդկային ճիգերուն եւ ոգորումներուն,
իր գոյութեան իրաւունքը՝ թէ քաղաքական եւ թէ
քաղաքակրթական մարզերուն մէջ: Այօրուան փոք-
րիկ ու խորհրդաւոր Հայաստանը — գուրգուրալի
վերկենցաղումը երէկուան «փոքր ածու»ին, իր բոլոր
դրական ու բացասական կողմերովը — հասարակաց
նկարագիրը ամէն երկրի — վերջին անհերքելի ապա-
ցոյցն է այս Ճշմարտութեան:

Հայաստանեայց Ոգին կենդանի արտայայտու-
թիւններէն մէկն ալ է անտարակոյս Հայ Բարեգործա-
կան Ընդհանուր Միութիւնը, որ երեսնամեայ երիտասարդ
ու կենսունակ կազմակերպութիւն մըն է այսօր: Անոր հիմ-
նադրի պատիւը կը տրուի, ոչ առանց իրաւունքի,
անհատ-Հայու մը՝ ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐի: Այդ չէ, սակայն,

+ «Իբրեւ Ամերիկացի, չեմ կընար հաւատալ որ որեւէ աղքամէր
Հայ, Հայլական Բ. Բ. Միութեան անդամ եղած ըլլայ:
ՏՊ. ՄէֆԱլԵՄ

Երեւոյթին ամբողջական բացատրութիւնը։ Նուպարեան գերդաստանն իր արմատն ունի Սիւնեաց աշխարհի սարալանջերուն մէջ, ուր երբեմն խրոխտ՝ այլ «լաւ», «խելացի, հանձարեղ եւ Աստուծոյ շնորհատուր իմաստութեամբ նախատեսող» Սիսականներ իրենց արծուի բոյնն էին դրած։ Պօղոս, ինչպէս իր մեծանուն հայրը՝ նուպար, թէեւ այլ հողերու վրայ բուսած ու աճած, իրենց ցեղն էր որ վերապրեցան, դառնալով ծայրակէտները նուպարեան գերդաստանին՝ իրեւ տաղանդ ու համար, իրեւ ստեղծագործող, կազմակերպող ու ղեկավարող ոյժերքաղաքական, ընկերային եւ անտես. ասպարէզներու մէջ։ Պօղոսի մէջ աւելի շեշտուեցաւ, պարագաներն ու քաղաքական իրազարձութիւնները աւելի խորացուցին ոզգային ոգին՝ մագնիսուած դէպի ազգային իտէալները։ Այդ իտէալները իրեւ բարոյական ուժական զօրութիւններ, ձեւաւորուեցան, կազապարուեցան ու մարմին առին նախ իր տեսանող մտքին եւ ապա նորաստեղծ կազմակերպութեան մը մէջ որ մկրտուեցաւ Հ. Բ. Բ. Միութիւն անունով։

Բոլոր արտաքին ու ներքին թշնամիները, որոնց մէ առաջնները գիտաւորեալ լարուածութեամբ, եւ երկրորդները կուրօրէն կամ անգիտակցօրէն, լոելեայն դաշնակցած իրարու, կ'առաջնորդէին մեր ցեղը բնաշնջումի կամ ինքնասպաննութեան, տեսան յառնելը համեստ այլ հաստատ սկզբնաքայլերով եւ հաւաքական ինքնամփոփման եւ ինքնագիտակցութեան ներգօր թափով, ցեղին թմրած այլ ոչ շիջած ողիին։

Հայր կար ու կը մնար. եւ հակառակ ֆիզիքական անհաշիւ կոտորակութներու՝ որոնք արիւնաքամ

«Ուր որ Հ. Բ. Բ. Միութիւնը հաստատուած էր, մեզի գործ չէր մնացած կատարելու»։

ՏՊԹ. ՈՒԾՐԹ

կ'ընէին զինք, ՊիՏԻ ՄՌԱՐ: Պիտի մնար ինքն իրմով եւ ինքն իրեն համար, յեցած բարոյական այն անտեղիտալի կորովին՝ որ իրմէ, իր էութենէն կը բխէր։ Ինքնամփոփի, ինքնաբաւ եւ ինքնավստահ այս արամաղ-րութիւնը չէր եղծեր իր մէջ համամարդկային այն արժէքները որոնք այլավնաս անձնասիրութիւնը կը չքացնեն եւ որոնցմով ինքն ալ կու տայ իր արդար տուրքը աշխարհի քաղաքակրթութեան։

Բարին, որուն կը հաւատայ Հայր գարեր շարունակ, հակառակ դժնդակ փորձութեանց եւ փորձառութեանց, իր գաղափարական գեղեցկութենէն հարկ էր վերածել գրական արժէքի, լծակելու համար տապարահար ողնայարընահատակուած ցեղին։ Բարեգործութիւնը, այսպէս, առանց մերկանալու իր ընդհանրական նկարագրի մեծավայելչութենէն, կը դառնար իսկապէս գիտակցուած, ծրագրուած, գործարանաւորուած եւ ցեղին յարութիւնը երաշխաւորելու կոչուած առարինական ոյժ մը։ Եւ այդ ոյժին անձնաւորեալ խորհրդանը կը հանդիսանար նոր «լաւ այր» Սիսական մը՝ ՊՕՂԱՍ ՆՈՒՊԱՐ, իր շուրջ համախմբելով նոյն ողիով վարակուած եւ նոյնչափ լաւ հայրենակիցներ։ Եթէ այդ ոյժը կը մնար, եւ պէտք էր սնար, կուսակցական, հատուածական եւ յարանուանական զիրարխաչածեռող, չեզոքացնող եւ ջնջող ամէն նկատումներէ, յաւակնութիւններէ, թաքնամտութիւններէ վեր, և կարգ մը խիստ՝ այլ գուցէ հեռատեսօրէն անհրաժեշտ վերապահումներու մէջ սեղմուած, —պատճառը կազմակերպութիւնը ինքը չէր միայն, այլ նաեւ ու

~~Քարեգործականը պիտի մնայ եւ պիտի տիրէ, ցորքան այս աղքը ցաւ մը ունի իր սրտին խորը եւ յոյս մը իր հոգիին մէջ։ Բարեգործականը մեր մէջ այն կազմակերպութիւնն է, ուր միշտ աւելի գործ եղած է քան խօսք։~~

ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՎ. ԳՈՒՇԱԿԵԱՆ

մանաւանդ այն ոգին ուրկէ այդ կազմակերպութիւնը յղացողներն ու յայտնաբերողները, հիմնալիրողն ու ղեկավարողը, անոր գործակիցներն ու զայն խօսքով, զրչով եւ նիւթով գնահատողներն ու քաջալերողները կը ստանային իրենց ներշնչուսները: Հայաստանիայց ոգին էր այդ՝ իր ներդաշնակ ընդհանրականութեամբը: Ազգային հաւաքական գիտակցութիւնը, կրօնաշունչ պայծառութեամբ մը՝ որ Աւետարանի լուսալրոշմ օծութենէն կը ծորի, ստեղծիչ ու շարժիչ ուժն էր այդ ոգին: Ինչ որ էր եւ է տակաւին Սիոնի մարգարէական տեսլապատկերը իսրայէլի համար, նոյնն էր եւ է Արարատի յարացուցական խորհրդանշանակը Հայուն համար: Թերատներ կամ ընդհատներ, անտաշութիւններ կամ անհարժութիւններ մանրամասնութեանց մէջ՝ յաճախ անխուսափելի, չեն խանգարեր ակնարկուած ներդաշնակութիւնը, բաւական է որ անկողսնակալութիւնն ու ողջադատութիւնը առաջնորդեն բանականութիւնն ու տրամաբանութիւնը՝ մատնացուցելու եւ ուղղելու ոգին չաղաւաղող վրէպներն ու սխալները:

Հայկական բարեգործական ընդհանուր ոգին, դարերու մեր ժառանգութիւնը, չափով մը իրականացուցած եւ տարրացուցած է այլ անհրաժեշտութիւն մը՝ Միջամատիկան. մայրը բոլոր բարիքներուն: Ոչ թէ «Հայր անմիաբան է», ինչպէս վրիպախօսեր է առածը՝ հիմնուած

«Ամէն Հայեր, որ սփուտած են աշխարհի ամէն կողմ, պէտք է գուրգուրանքով նային գէպի մէր Բնկերութիւնը, իբր կենդանի հայկական շէնքի մը, որ հրձուանքով կը հետապնդէ հայ ժողովուրդին երջանկութիւնը եւ բարգտառածումը: Պէտք է գիտնան որ այս Բնկերութիւնը հայ օձախն է, միշտ պատրաստ օգնելու ամէն Հայերու որ ցաւեր ունին, սրբելու անոնց արցունքը եւ աշխատելու անոնց բարյոյական եւ նիւթական բարօրութեանն:

ԳԱԼՈՒՑ Ս. ԿԻՒՂԵՆԿԵԱՆ

= 20 =

գէշ վերլուծուած երեւոյթսերու վրայ. ընդհակառակը միաբանութիւնը հիմքն է եղած հայկական ոգիին, երբ քաղաքական, ընկերային եւ աշխարհագրական նպաստաւոր պայմաններ հնարաւորութիւն են տուեր երեւան բերելու այդ հիմք:

Պատմական ի մէջ այլ գրուագներու 1906 Ապրիլ 13ը տուաւ ապացոյց մըն ալ այս անտեսուած ձշմարտութեան, լոյս աշխարհ բերելով Հ. Բ. Ռ. Միութիւնը: Պօղոս նուպար ճարտար գայեակն եղաւ անոր: Իրեն կը պարտինք անոր մանկութիւնն ու պատանեկութիւնը, նաեւ երիտասարդութեան առաջին տարիները: Ոչ ոքի գաղտնիք է այն սերն ու գուրգուրանքը, այն հեռատես իմաստութիւնն ու յարածունեանդը՝ որոնց մով ան ինամարկեց Հայութեան ոգիէն ծնած այդ խոստմանից մանուկը, ապահովելով անոր ընականն եւ աստիճանական աճում մը:

Եթէ Միունը իրկնեց Սիոնականութիւնը, եւ այս՝ իսրայէլան Տիեզերական Ուխտը (Alliance Israélite Universelle) Արարատը մեզ պարզեց Հայաստանիայց ոգին, եւ այս՝ ի մէջ այլոց Հ. Բ. Ռ. Միութիւնը: Սիոնականութիւնը «Հրեայ վերածունդի շարժումն» էր ի սփիւոս աշխարհի թափառական Հրէութեան ծոցին մէջ, եւ իսրայէլան Տիեզերական Ուխտը՝ այդ շարժման տրամաբանական ու ձեւակերպուած կամ կազմակերպուած մէկ մարսնաւորումը: Հայաստանեայց Ոգին Դ. եւ Ե. դարերուն մէջ իր հարազատ ու անջնջելի դրոշն ստացած, իր խորքին մէջ կը ծածկէր նոյն վերածնական շարժումը՝ որ դարերու ընթացքին՝ կը հագնէր ձեւ ու տարագ, համաձայն տուեալ պայմաններուն: Հ. Բ. Ռ. Միութիւնը մէկն է այդ ձեւերէն:

Սիոնականութիւնը «ինքնաձերբագատման» (Selbst-Emanzipation) յղացումն էր հրէական հաւաքական անհատականութեան, որ ուժեղ կերպով կը կապէր

= 21 =

բոլոր համայնք-գաղութեներն իրարու՝ «խոստացեալ երկիր»ի գաղափարական պատկերի ապագայապաշտ ներշնչումներով։ Իսրայէլեան Ռւխտը իմաստուն, անվհատ ու ներզօր գործունէութեամբ մը այդ ներշնչումներով վարակեց ու խմորեց հոգիները բազմալեզու իսրայէլացինոր սերունդին, անեղծ պահելով եւ խորացնելով անոր մէջ հին իսրայէլի նկարագիրն ու ոգին։

Հայաստանեայց Ոգին ինքնապաշտպանութեան բնագդ մըն էր՝ ազատատենչ շունչով կենդանացած՝ հայկական հաւաքական անհատականութեան մէջ, ուր կը բեւեռանային ազգային արդար ու անդաւաճանելի իտէալները՝ «դրախտավայր երկիր»ի երազներով թեւ առած բովանդակ հայ համայնք-գաղութեներուն։ Հ. Բ. Ը. Միութիւնը ինքնապաշտպանութեան այդ բնագդի գիտակցական, օրինական եւ առնական մէկ արտայատութիւնն է, որ կոչումն ունի երազները հաշտեցնելու իրականութեանց հետ, և «դրախտավայր»ի հեռանկար-համայնապատկերը ցնորժներու մթնոլորտէն փոխադրելու դրական գետնի մը վրայ՝ ուր անոր կորիգը կը ծլի ու կը բարգաւաճի։

«Միոնականութեան նպատակն է ոչ միայն տնտեսական ու քաղաքական՝ այլ նաև հոգեկան վերածնունդը չրեայ ժողովուրդին, եւ այս մասին ան կը կանգնի ներկայ քաղաքակրթութեան հիմքին վրայ, որուն նուանումներուն հետ ան կը նոյնացնէ ինքինքը։ Միոնականութիւնը չի ծեռնարկեր որ եւ է բանի՝ որ կ'ընդհարի հրէութեան կրօնական օրէնքին հետ»։ 1893ի երկրորդ Համաժողովի պաշտօնական այս յայտարարութիւնը կու տայ մեզի ուրուագիծն այն ծրագրին՝ զոր իսրայէլի Ռւխտը պիտի գործադրէր համբերատար, հեռատես եւ յարատեւող ոգիով։

Հայաստանեայց Ոգին տարբեր կոչում եւ ոգեկո-

չումներ չունէր։ «Օժանդակի հայ ժողովուրդին եւ իր հայրենիքին մտաւոր եւ բարոյական զարգացման։ Օգնել անոր նիւթական եւ տնտեսական վիճակի բարելաւման։ Քաջալերել այս արդինեքները յառաջ բերելու ծառայող ամէն ծեռնարկ կամ հրատարակութիւն»։ Ահա, բացի «քաղաքական» բնոյթէն, համանման նպատակը — ըստ էութեան — զոր կը հետապնդէ չ. Բ. Ը. Միութիւնը։

Բայց այստեղ գծուար է մեզի թուրցիկ շարժապատկերներով զուգակշիռն ընել երկու բախտակից ազգերուն մէջ ծնունդ առած բոլոր դէպքերուն, բոլոր իրագարձութիւններուն, բոլոր երեւոյթներուն, համելու համար եզրակացութեան մը՝ որ ըլլայ թելապական ու հրահանգիչ։ Միայն կընանք ըսել համարձակ թէ Հայաստանեայց ոգին գտած է այսօր որոշ չափով իր քաղաքական եւ մասամբ տնտեսական վերածնունդի հունը ազգային-աշխարհագրական այն սեղմ սահմանին մէջ՝ որ այսօրուան Հայաստանն է։ Իսկ չ. Բ. Ը. Միութիւնը կը պահէ — և պէտք է պահէ — իր նպատակն անաբանը մտաւոր եւ բարոյական զարգացում, նիւթական եւ տնտեսական վիճակի բարելաւում», այլ խօսքով՝ տնտեսական ու մշակութային մարզերու վրայ իրագործելի ՀԱՊԵԿՆ ՎԵՐՍԾՆՈՒԽՆԴԻ «հայ ժողովուրդին եւ իր հայրենիքին»։ Հ. Բ. Ը. Միութիւնը այսպէս ինքն ալ կընայ կընել իսրայէլեան Ռւխտի յայտարարութեան երկրորդ մասը։ «Զի ծեռնարկեր որ եւ է բանի որ կ'ընդհարի հրէութեան անդինքն առէնքին հետ»։ անոր — Միոնականութեան Ռւխտին — նման թոյլ տալով միայն որ անձեռնմխելի մնայ անհատի խղճի բացարձակ ազատութիւնը։

Արարատի գաղափարական բարձրութենէն կը ճառագայթէ Հայաստանեայց Ոգին, եւ կը տարածուի աշխարհի չորս հովերուն ցրուած բովանդակ Հայութեան մէջ, անդրադառնալով նաեւ Մայր-Երկ-

րին, որուն վերեւ կը հակէ Ազատ-լեռը հեռուէն՝ սահմանէն անդին։ Այդ ոգին կենդանի է եւ էութեամբ անփոփխ, հակառակ նորօրինակ խորշակներու՝ որոնք կը շնչեն օտար ողիէ եւ կ'ընդհարին Հայութեան «Լոծական օրէնքին հետ»։ Հայաստանեայց Ողին կայ ու կը մնայ, կը շեշտեմ, իր ստեղծագործ կենսունակութեամբը, իր շինարարական գնահատուած կամ քննադատուած բոլոր նորափետուր փթթումներովը, որոնցմով հայրենի հողը կը վերածաղկի ու կ'օժտուի գիտական ու տնտեսագիտական նորանորյարմարութիւններով, մշակութային նոր ուղղութիւններով, ընկերային-հասարակական նոր կարգուսարքով։ Ինչ որ բնոյթն ունի աղարտելու այդ ողիին ամբողջականութիւնը, կամ խաթարելու անոր բարուական ընդհանրական արժէքը, չի կրնար անշուշտ չվրդովել ազգային գիտակցութիւնը՝ խարսխուած Հայութեան կրօնական բիւրեղացած օրէնքին վրայ, հաւաքական միութեան մէջ՝ զոր կը ներկայացնէ Մայր-երկրի սահմաններէն ներս ամփոփուած եւ օտար երկինքներու տակ վայրապատին հայութիւնը՝ բարոյական անբաժան, թէեւ տակաւին քիչ մը թոյլ հաղորդակցութեամբ։

Հ. Բ. Ը. Միութիւնը ծանր ու սրբազան պարտականութիւնն ունի արթուն ու վառ պահելու այդ գիտակցութիւնը։

Հակառակ իր նպատակի բացորոշ բովանդակութեան՝ զեռ կատարելապէս ըմբռնուած չէ, կը խորհիմ, ճշմարիտ և ամբողջական կոչումը այս մեծ Միութեան-Ոչ լոկ Որբախնամ Մարմին մըն է ան, ոչ ալ նպաստամատոյց կազմակերպութիւն մը, ոչ քաղաքական կուսակցութիւն մը, ոչ ալ տնտեսական-փիլիսոփայական աղանդաւորութիւն մը, եւ ոչ կրօնական-արանուանական հիմնարկութիւն մը։ Այս բոլորէն վեր և այս ամէնուն

բիւրեղացած ճշմարտութեամբը սնանելու և աճելու ատակ ու տրամադրիր, բայց մանաւանդ վարդապետական քարացումներէ և գաղափարաբանական վերացումներէ զերծ՝ զուտ Բարիին շահնչով ոգեսրուած, և համամարդկային հոգեկան արժէքներու հետ հաշտ ազգային մաքուր զգացումներով տուրուած Հայութեան ողիին անխարդախ արտայայտութիւնն է ան։ Իր կոչունն է զլիսաւորաբար հաւատարիմ մնալ այդ ողիին, մշակել զայն իր մէջ նոր լոյսերով ու ժառանգութիւններով, և անով ներշնչել ու զաստիարակել իրերայաջորդ բոլոր սերունդները զագութ ներուն մէջ մանաւանդ։

Իսկ դաստիարակչի ալս հանգամանքն է, ըստ իս, որ համահայկական այս կազմակերպութիւնը կը դարձնէ անխրաժեշտ ու մնայուն։ Երբ մէկ կողմէ նՈՒՊԱՐԱՇէնի նման աւաններ կը կանգնէ Մայր-Հայրենիքին մէջ, չի մոռնար նաև կրթական յարկեր հիմնել ու գորացնել գաղութային բարոյական հայրենիքներուն մէջ։ Միութեան ծրագրին մէջ է «հիմնել կամ նպաստով օժտել վարժարաններ, մատենադարաններ, ընթերցարաններ» այն բոլոր գաղութներուն մէջ մասնաւորապէս՝ ուր Հայաստանեայց Ողին կենդանի պահելու, զայն իր հարազատ շունչովն ու զրոշմովը մշակելու եւ ուժաւորելու հնարաւորութիւնն ու պատեհութիւնները չեն պակսիր։ Հ. Բ. Ը. Միութեան այժմու նախագահը՝ հարազատ ժառանգորդ և հաւատարիմ գործադրիչ իր մեծանուն հօր գաղափարականին՝ մեզի կը ներշնչէ ամէն յոյս թէ աննկատ պիտի չմնայ այս բացարձակ անհրաժեշտութիւնը, և թէ ինը պիտի կրնայ մէկ կողմէ հաւատարիմ մնալ Միութեան հիմնական սկզբունքներէն բխած աւանդութիւններուն, միւս կողմէ տալ անոր նոր ոգեսրութիւն, նոր կենսունակութիւն և նոր մղում, պարտականութեանց նոր ուղիներով առաջնորդուելու նոր նուածումներու և նոր յաղթանակներու։ Իր սահմանն ընդարձակ է այժմ, ամփոփելով իր մէջ բովանդակ Հայութիւնը, Արևելքն ու Արևմուտքը, Հայրենիքն ու Գաղութքը։ Եւ զործունէութեան այս լայնածաւալ զաշ-

տին մէջ կասկած չկայ թէ հայ ժողովուրդին «մտաւոր և բարոյական զարգացման» ծրագիրը կ'ընդգրկէ ազգային նկարագրի մշակումը: Եւ եթէ նկատի առնենք վատասերիչ, ապազգայնացուցիչ, օտարացուցիչ և ձուլիչ ազգակներն այն միջավայրերուն՝ որոնց մէջ սփոռուած է Հայութեան ոչ արհամարհելի մէկ զանգուածը, գժուար ըլլար մակաբերել լրջութիւնն ու հրամայականութիւնը Միութեան պարտականութեան՝ ջանալ անխաթար պահելու այս ազգային նկարագրիը, մտաւոր և բարոյական զարգացման տոհմիկ կաղապար մը ստեղծելով նաև գաղութներուն մէջ: Կը խոստովանինք թէ ծանր հարց է այս, որ կը լուծուի ոչ թէ զգացական նախանձախնդրութեամբ, այլ արհամարբանական կշռագատութեամբ: Ըզանք (*desideratum*) մըն է ան, որուն իրագործումը կը պահանջէ լուրջ ու ծրագրուած պայքար մը: Այդ պայքարը պէտք է դրուի գաղափարական հողի վրայ, բարոյական ոյժ ու հմայք ներկայացնող եւ բարձր քաղաքակրթութեան մը հիմնական սկզբունքներուն հետ հաշտ հոգեկան արժէքներու սպառապինութեամբ զօրացած:

Հ. Բ. Բ. Միութեան կոչումին օտար չէ միջամուխ ըլլալ այսպիսի պայքարի մը և յանդեցնել զայն ակնկալուած արդիւնքի մը:

Հ. Բ. Բ. Միութիւնը գիտել միայն իր բացասական կողմէն՝ այնքան անարդարութիւն է, որքան անձկամութիւն է տեսնել զայն լոկ իր գրական կողմէն: Ան, ամէն բանէ առաջ, մարդկալին կազմակերպութիւն մըն է, կարօտ ժամանակի և փորձառութեան դասերուն՝ հասնելու համար իր յարաբերական կատարելութեան: Բացարձակը մահկանացուներուն տրուած չէ դեռ: Անշարժութիւնն ու քարացումն են վտանգաւոր: Վերաքննութիւն, ինքնաքննազատութիւն և վերագնահատութիւն, — ասոնք են այն անզանցառելի փորձաքարերը՝ որոնցմով կ'երաշխաւորուին այսպիսի կ'ազմակերպութեան մը անկասելի յառաջիսաղացքն ու զարգացումը: Մեր Միութիւնը կու տայ ապացոյցը կեանքի եւ ողջմիտ ուղղու-

թեան: Երեսուն տարիներ բաւական շեն բոլոր իդաբերը, բոլոր խորհուրդները, բոլոր տեսութիւններն ու պահանջները միակ կեղրոնական առանցքով մը համարել համաձայնեցնելու եւ մարմինի մը մէջ խտացնելու, զարձնելով զայն ամէն կողմէ անխոցելի: Կեանքի յառաջընթացքը կը բերէ իր հետ նոր պայմաններ ու պահանջներ, նոր խնդիրներ, որոնք կը կարօտին նոր ուսումնասիրութիւններու, նոր լուծումներու: Ասիկա չի կընար Ալլա առանց ժամանակի: Յարձակողական բուռն ողին եւ անհամբեր ու անհանդուրժող փութկոտութիւնը ժխտումն են լրջախոճութեան, ողջաղատութեան եւ յատակատեսութեան: Թող ամէն սիրու, ամէն միտք եւ ամէն ձեռք ասի գիտնան և հրաժարելով իրենց հսապաշտ նախասիրութիւններէն, կանխակալ կարծիքներէն, սեւեռամտածումներէն, նախապաշտարումներէն եւ այլ արդկային իմացական-հագեկան մոլորամէտ հակումներէն, պինդ փարին այս համահայկական կազմակերպութեան անուան քառեակ նշանաբանական դիրերուն մէջ մարմնաւորուած Ոգիին, Հ. Բ. Ա. Ա.

Ա. Է. Ինչ եւ ամէն ոք պարիսպէն ներս, բացի քանգող կիրքերէ եւ ձեռքերէ: Ստեղծագործութիւն եւ զարգացում, շինութիւն եւ բարեկարգութիւն համերաշխութեամբ եւ համագործակցութեամբ, հիմնուած ազատ խորհութեան եւ առողջ քննադատութեան կամ ինքնաքննադատութեան վրայ, անփոփոխ բեւեռակէտ ունենալու ԲԱՐԻՆ իր ամենալայն առումով, — անա ինչ որ մեզի կը սորվեցնեն այդ չորս տառերը իրենց զաղափարական լծակցութեամբը, որ շքեղ արտայայտութիւններէն մէկն է Հայաստանեաց Ոգիին:

Վ. Ա. Ինք թէ սկսած նախագահէն մինչեւ ամենախոնարհ անդամը այս մեծ Միութեան, իմաստութիւնը պիտի ունենան միշտ այդ ողիով առաջնորդուելու եւ առաջնորդելու:

Հ. Բ. Բ. Միութեան Երեսնամեայ Ցորելեանին առիթով այս տկար խորհրդածութիւնները կասկած չկայ

թէ աւելի հզօր շնչտերով կ'ոգեւորեն այսօր կազմակերպութենէն ներս եւ դուրս բոլոր չայերն անխտիր: Երանի՛թէ, սակայն, ասի առիթ եւ խթան մը ըլլար շարքը խտացնելու՝ զիտակցօրէն նոտիրուելու եւ զոհաբերելու առաջդրութեամբ գոտեպնուած նոր անդամներու պատուաբեր ու ստուար թիւերով:

«Քաջալերութիւնը հրաշքներ կը գործէ. եթէ կ'ուզես ազգիդ բարին, քաջալերէ այս ոյժերը որ յօգուտ ազգին կը գործէն»: Վաթսունամեայ այս պատգամը անմահն Գրիգոր Օտեանի՝ այսօր ալ, աւելի քան երբեք, անհրաժեշտ է որ հրաւիրակ ձայնը հանդիսանայ, ուղղուած իւրաքանչիւր չայու գործակցութեան եւ պարտականութեան համար չ. Բ. Բ. Միութեան կոչումին ու նպատակին շուրջ:

ԴԱ.ԲԵ.ԳԻՒՆ. ԵՊԻՍ. ԽԱ.ԶԱ.ՑՈՒ.ՐԵ.Ա.

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԲՈԼՈՐ ՏԱՐՐԵՐՈՒՆ

Երեսուն տարիներ առաջ, ազնիւ և վեհանձն անձնաւորութիւններ՝ նկատի ունենալով մայր աշխարհի անբաղձակի վիճակը, քոյլ քովի գալով, անյաղթելի դուռարութիւնները անգուսնելով, օտար ափերու վրայ՝ կերտեցին լուսարձակ փարոս մը, հայ ժողովուրդի ալետատան և կիսաքանդ նաւուն համար, որ քաղաքական դժնիգակ թոշուրուցին մշջէն ղեզերելով, հաւաքեց իր մշջ աղքատն ու որբը, ուսանողն ու ուսուցիչը:

Ահա այդ մեծ Հիմնարկութեան Երեսնամեայ Յուբել-եանն է որ պիտի կատարուի յառաջիկայ Դեկտեմբերին: Ենորհաւորելի են նախաձեռնարկ եղողները, որոնք

պատեհութիւն մը կը ստեղծեն, որպէսպի ի սփիւռս տարածուած հայ բեկորներ միահամուռ գան և իրենց յարդանքի տրիտուլը բերեն Հիմնարկիներուն և բոլոր անդամներուն առհասարակ:

Փափաքելի է որ մեր ժողովուրդը ինքնամփոփուի այդ օրը և յետաղարձ ակնարկով մը դիտէ թէ վերջին երեսուն տարիներու մխորալից փոթորիկներուն մէջ և ձգնաժամի պահերուն ամէն տեղ ձեռք մը կար որ իրեն կ'երկարէր, ոգի մը կար որ հանրակին գործունէութեան համընթաց կը քալէր անվեհեր, այդ Հայ Բարեգործական Բնիդ. Միութիւնն էր:

Աւելին այդ ազգօգուտ հաստատութեան զօրավիդ կը հանդիսանանք՝ նպաստելով նիւթապէս և բարոյապէս անոր գործունէութեան, որուն արդիւնաւորումը կախում ունի զանգուածի ճիգերէն:

Ուստի օրհնելով այդ հաստատութեան բոլոր յայտնի և անյայտ սատարողները, կոչ կ'ընեմ հայ ժողովուրդի բոլոր տարրերուն որ գան և բոլորուին այդ Միութեան շուրջ, յարգած ըլլալու համար միշատակը անոր անձնուէր Հիմնարկիներուն, որոնց նշանաբանն էր աշխատիլ ժողովուրդով ժողովուրդի բարօրութեան համար:

Ա.ՑՈՒ. ԵՊԻՍ. ՊԱ.ՀԱ.ՊԱ.ՆԽԱ.Ա

+ «Պարզապէս հիանալի է այն գործունէութիւնը զոր Բարեգործական կազմակերպութիւնը յառաջ կը տանի Կիւիկիոյ եւ ուրիշ հայկական վայրերու մէջ եւ որուն շնորհիւ հազարաւորներ ստոյդ մահէն կ'աղատին, կը ինամուրին, կը կրթուին եւ այնպիսի վիճակի մը մէջ կը գրուին, որով կարող պիտի ըլլան հայաստանի հիմնարերը դառնալու»:

ՏՊԲ. ԼԻՆՔԸՆ ՈՒՂԹ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՆԹԱՏԱԿԵԸ ԵՒ ԶԳՏՈՒՄԸ

Մեծ պետութիւնները այսօր իրենց ճարտարարուեստական ընկերակցութիւններէն եւ քաղաքական խմբակցութիւններէն աւելի արժէք կու տան իրենց բարոյական եւ բարեսիրական հաստատութեանց եւ բարեգործական մեծ ձեռնարկութիւններուն, որովհետեւ ամոնք անմիջական, զրական օճանդակներն են ազգային ընկերական խաւերուն եւ միշտ ալ ինքինքնին իբր այդ ի սպաս կը զնեն հոն՝ ուր պէտք է, առանց աշառութեան եւ կրտսակցածոլ, նոյնիսկ ազգայնածոլ նկատումներու: Այսպիսի ընկերակցութեանց արժէքը մեծ է, որովհետեւ ազգերը անտնցմով կը բարձրանան եւ ինքինքնին ցոյց կու տան ազգային նկարագիրը բարձրացներու մեծ գործին մէջ՝ ունենալով յատուկ տեսլական եւ որոշ նպատակ: Եւ որքան անփոփոխ ըլլայ այդ բարեգործական ընկերութեանց նպատակը, այնքան աւելի արմատ կը գտնեն անոնք ազգային ամէն խաւերու մէջ եւ հետզետէ ձեռք կը բերեն հեղինակաւոր աղբեցութիւն՝ ազգային իրականութեան, նոյն իսկ ազգերու կրիէսին մէջ:

Կան բարեգործական ընկերութիւններ, որոնք ազգահին շրջանակէն դուրս ելած կը ծառացեն ճարդկութեան: Ազգ մը որքան շատ ունենայ այդպիսի բարեսիրական ընկերութիւններ, այնքան սիրելի կը դառնայ աշխարհի մարդկութեան: Օրինակ Զուլցերիան, որուն բարեսիրական հաստատութիւնները աւելի համբաւ կը վայելեն արտա-

սահմանի մէջ քան իր զինուորական բանակները:

Հայ ազգային իրականութեան մէջ ալ եղած են ընկերութիւններ, կրթական, բարեսիրական, որոնք իրենց ժամանակին մեծ դերեր կատարած են, բայց քաղաքական աննպաստ պարագաներու տակ՝ շիջելու դատապարտուած են: Միացեալը ասոնց մէկ օրինակն է: Անոր նպատակն էր ամբողջ հայ ազգը մէկ ծրագրով եւ նոյն ովուլ դատախակել Պոլսէն մինչեւ Տիգրանակերու ու Պաղտատ, Կիլիկիայէն մինչեւ Կարին եւ Վան:

Ուրախ ենք սակայն որ ներկայ ազգային գոյութեան աննպաստ պայմաններու մէջ՝ ունինք Հ. Բ. Բ. Միութիւննը, որ ձեռնհաս անձերու զեկավարութեան տակ օգտակար եղած է Հայութեան: Անոր շէնքը բանիմաց եւ հեռատես հիմնադիրներու ձեռքով լուրջ եւ հաստատուն հիմներու վրայ զրուած է — պետական հիմներու վրայ, նման Սիոնականութեան, որ այսօր թէեւ հրէական ազգային հաստատութիւն մըն է, բայց ունի միջազգային արդեցութիւն:

Հ. Բ. Բ. Միութիւննը իր երեմատեկայ գործունէութեամբը սփիւռքի Հայութեան գնահատութեան արժանացած է իր բազմակողմանի գործունէութեամբ, դպրոցներով, կրթական բարձր հաստատութիւններով, պարագային համաձայն որբանոցներով, բժշկաբաններով, շինարարական գործունէութեամբ եւ երկրագործական ու այեւազ աղբօգուտ ձեռնարկներու աջակցելով:

Աս ունի ապագայ մը ո՛չ միայն բարեգործական այնաւեւ ազգային եւ պետական: Մանաւանդ այսօր, երբ մեր ազգային զոյութիւնը ամէն ժամանակէ աւելի վտանգուած է,

իրեն համար կան կարելութիւններ՝ աղքային իրականութեան ողնայարը դառնալու:

Կ'արժէ ուրեմն որ Բարեգործականի կեղը. Վարչութիւնը երեսուն տարուան այսքան յաջող անցեալէ մը ետք, չթերանայ բոլոր երկիրներու մէջ հաստատել զօրաւոր շը անային ձեռնհաս վարչութիւններ եւ անոնց շուրջը հաւաքել բազում անդամներ՝ ընկերութեան ամեն խաւերէն եւ գանոնք զօրաւոր շղթայով մը օղակել աղքային բարձրագոյն գոյութեան նպատակին:

Այս առաջաղութիւնը իր աղքային եւ տնտեսական յանձնաւութեանց մէկ ճաննէ է արդէն:

Կը մաղթեմ որ Հ. Բ. Բ. Միութիւնը յառաջիկայ տարիներու ընթացքին գործնականացած տեսնէ զայն:

Գ.Ե.Բ. ՅՈՎԱՆ. Դ. Ա.Ս.Զ.Ս.Ր.Ո.Ս.Խ.Ա.

~~«Ժողով ամէն սիրտ, ամէն միտք, ամէն ձեռք ասի գիտնան եւ հրաժարելով իրենց եսապաշտ նախասիրութիւններէն, կանխակալ կարծիքներէն, սեւեւամտածումներէն, նախապաշտումներէն եւ այլ մարդկային իմացական-հոգեկան մոլորամէտ հակումներէն, պինդ փարին այս համաշայկական կազմակերպութեան անուան քառեակ նշանաբանական գիրերուն մէջ մարմնաւորուած Ագիին, Հ. Բ. Բ. Մ.»:~~

ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ԽԱԶԱՏՈՒԹԵԱՆ

«Քաջալերութիւնը հրաշքներ կը գործէ. եթէ կ'ուզես Սպահութարիքը, քաջալերէ այն ուժերը որ յօդուտ Սպահին կը գործեն»:

ԳՐԻԳՈՐ Օ ՏԵԱՆ

«Ուժ տանք Հ. Բ. Բ. Միութեան եւ ի վեճակի գնենք զայն աւելի ընդարձակ մասնակցութեամբ դարման հասցնել այն յարածուն աղէտներուն եւ կարօտութեանց, որ հետզետէ կը բարդուին, կը լեւնանան եւ շուտափոյթ օգնութիւն կ'աղաղակեն: Սերմանենք որ քաղենք»:

ՏԻԹ. Յ. ԹԻՐԵԱԳԵԱՆ

«Հայկ, Բարեգ, Բնդէ, Միութիւնը կատարելապէս վստահելի հաստատութիւն մըն է»:

ՄԵՑԱԼԻ ՃԵՅՄԸ Հ. ՆԻԳՈԼ

«Հայոց Բարեգործական Բնդէ. Միութիւնը եղական է իր տեսակին մէջ: Անոր ուժ տալու ամէնքս ալ պարտաւոր ենք»:

ԲԻՒԶԱՆԴ ՔԵԶԵԱՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0215896

9M

ԱՊԸ

42. 449

9M D

ՏՄԱՐԱՆ Ե. ԱՐՄԵՆ ԵՒ ԸՆԿ.
39, ՌԻՒ ՍԼՆ-ՍԱՎՈՒՐՆԵՆ
ՄԱՐՍԵԼ
ՀԵՇԻԱԽՈՎ՝ ՔՈԼՉԵՐ 76.83
